



# ՍՈՒՐԲ ՉԱԿՈԲ

## ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Յիսակի Երկրորդ Կրտսեր

3 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017

|                          |      |
|--------------------------|------|
| Կիրակնօրեայ Ընթերցումներ | Էջ 1 |
| «Ուխտին Տապանակը» (41)   | Էջ 2 |
| Ծանուցումներ             | Էջ 4 |

ԸՆԹԵՐՑՈՒՄ  
ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՒ ԳԻՐՔԵՆ  
(36.22-37.11)

**Փ**եղկիայի որդի եղիակիմը, որ արքունի հազարապետն էր, հրովարտակներու քարտուղար Սոմնասը եւ Ասափի որդի Յովաքը, որ արձանագրութիւն պահող քարտուղարն էր, իրենց վերարկուները պատռած՝ եկան եղեկիա թագաւորին մօտ, եւ Սենեքերիմի հրամանատարին խօսքերը փոխանցեցին:

Եղեկիա երբ լսեց՝ իր հագուստները պատռեց, քուրձ հագաւ եւ ելաւ Տիրոջ տաճարը գնաց, եւ եղիակիմ հազարապետը, քարտուղար Սոմնասն ու տաճարի քահանաներէն ծերերը, բոլորն ալ քուրձեր հագած, զրկեց Ամոսի որդի Եսայի մարգարէին քով, որպէսզի անոր ըսեն. «Եղեկիա այսպէս կ'ըսէ.- Այսօր սուգի, նախատինքի, կշտամբանքի եւ բարկութեան օր է: Ծննդական կնոջ պէս՝ երկունքը բռներ է մեզ, բայց ոյժ չունինք ծնանելու: Թող քու Տէր Աստուածդ լսէ թէ ի'նչ կ'ըսէ Ասորեստանի թագաւորին հրամանատարը, որ իր Տիրոջ կողմէ զրկուեցաւ կենդանի Աստուածընախատելու ա՛յն նախատական խօսքերով, որ քու Տէր Աստուածդ լսեց: Արդ, հարցուր քու Տէր Աստուածոյդ, ի՞նչ պիտի ըլլայ մնացողներուս վիճակը»:

Երբ եղեկիա թագաւորին ծառաները Եսայիի քով եկան, Եսայի ըսաւ անոնց. «Հետեւեալը ըսէք ձեր տիրոջ.- Այսպէս կ'ըսէ Տէրը. Մի՛ վախնար այն խօսքերէն որ լսեցիր եւ որոնցով Ասորեստանի թագաւորին պատգամաւորները զիս նախատեցին: Ահաւասիկ ես անոր հոգին պիտի խռովեմ այնպիսի լուրով մը, որ

ստանալուն պէս իր երկիրը պիտի վերադառնայ եւ հոն սուրով պիտի սպաննուի»:

Ասորեստանի թագաւորին հրամանատարը վերադարձաւ իր տիրոջ մօտ, որ Լաքիչէն ելած եւ Լիբնա քաղաքը պաշարած էր: Այնտեղ Սենեքերիմ լսելով որ եթովպիոյ թարակա թագաւորը իր վրայ յարձակած է, անոր դէմ դարձաւ: Նոյն ատեն պատգամաւորներ զրկեց եղեկիային, ըսելով. «Այսպէս ըսէք Հրէաստանի թագաւոր եղեկիային.- Այն Աստուածը որուն ապաւիներ ես՝ թող քեզ չխաբէ, ըսելով թէ երուսաղէմը Ասորեստանի թագաւորին ձեռքը պիտի չմատնուի: Միթէ չլսեցի՞ր թէ ի'նչպէս Ասորեստանի թագաւորները ամբողջ աշխարհը կործանեցին: Կը կարծես որ դուն պիտի ազատի՞ս»:

ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ  
ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐՈՒՆ ԳՐԱԾ  
ԱՌԱԶԻՆ ՆԱՄԱԿԻՆ  
(4.1-11)

**Ա**յսպէս, ուրեմն, եղբայրներ, մենք ձեզի սորվեցուցինք թէ ի'նչպէս պէտք է ապրիլ Աստուծոյ հաճելի բռլլալու համար: Թէպէտայդպէս կ'ապրինք արդէն, սակայն կը խնդրենք եւ Տէր Յիսուս Քրիստոսի անունով կը թելադրենք որ շարունակէք յառաջանալ ներկայ ձեր ընթացքին մէջ: Գիտէք թէ ի'նչ պատուէրներ տուինք ձեզի Տէր Յիսուսի անունով, որովհետեւ Աստուծոյ կամքն է որ դուք սրբուիք եւ ամենելին հեռու մնաք պոռնկութենէ: Զեզմէ իւրաքանչիւրը թող սրբութեամբ ու պատուով ամուսնանայ: Կրքոտ ցանկութիւններու անձնատուր մի ըլլաք հեթանոսներուն պէս, որոնք զԱստուած չեն ճանչնար. կամ չըլլայ որ մէկը եղբօր մը դէմ մեղանչէ անոր կինը յափշտակելով, որովհետեւ այդ բոլորին համար Տէրը իր դատաստանին մէջ անողոք պիտի ըլլայ, ինչպէս սկիզբէն ըսինք ձեզի եւ ազգարարեցինք: Միթէ Աստուած մեր պղծալից կեանքը շարունակելո՞ւ հրաւիրեց

մեզ, թէ սրբութեամբ ապրելու: Անշուշտ թէ սրբութեամբ ապրելու: Հետեւաբար ով որ սրբութեան այս պատուէրը կ'արհամարհէ՝ մարդ մը անարգած չ'ըլլար, այլ նոյնինքն զԱստուած, որ իր Սուրբ Հոգին կու տայ մեզի:

Գալով եղբայրսիրութեան, մեր գրելուն պէտք չունիք, որովհետեւ ինքնին դուք Աստուծմէ սորված էք զիրար սիրել, ինչպէս արդէն գործնապէս ցոյց կու տաք այդ սէրը ամբողջ Մակեդոնիայի բոլոր եղբայրներուն նկատմամբ: Բայց դարձեալ, եղբայրներ, կը խնդրենք որ աւելի առատանաք ձեր սիրոյն մէջ, ջանաք հանդարտ կեանք մը վարել, միայն ձեր գործին նայիլ եւ ձեր աշխատանքի վաստակով ապրիլ, ինչպէս որ պատուիրեցինք ձեզի, որպէսզի ձեր պարկեշտ ընթացքով յարգուիք չհաւատացողներէն եւ ոեւէ մէկուն կարօտ չմնաք:

### ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ ԸՍ ՀՈՒԿԱՍԻ (13:1-9)

Ու մանք եկան Յիսուսի եւ պատմեցին այն գալիլիացիներուն մասին, որոնք Պիղատոսի կողմէ սպաննուեցան, երբ Աստուծոյ զոհ կը մատուցանէին: Յիսուս անոնց ըսաւ. «Կը կարծէ՞ք թէ սպաննուող գալիլիացիները միւս բոլոր գալիլիացիներէն աւելի մեղաւոր էին, որ այդպիսի վախճան մը ունեցան: Ո՞չ: Կ'ըսեմ ձեզի, որ եթէ չապաշխարէք՝ դուք բոլորդ ալ նոյնպէս պիտի մեռնիք: Կամ ի՞նչ կը մտածէք այն տասնեւութ մարդոց մասին, որոնց վրայ ինկաւ աշտարակը Սելովամի մէջ եւ սպաննեց գանոնք: Անոնք աւելի՝ յանցաւոր էին քան երուսաղէմի բոլոր բնակիչները: Ո՞չ: Կ'ըսեմ ձեզի, որ եթէ չապաշխարէք՝ բոլորդ ալ նոյնպէս պիտի մեռնիք»:

Անոնց հետեւեալ առակը պատմեց. «Մարդ մը կար որ իր այգիին մէջ թղենի մը տնկած էր: Երբ ժամանակը եղաւ, թուզ քաղելու գնաց, բայց թղենիին վրայ պտուղ չգտաւ: Այդեպանին ըսաւ. “Այս երրորդ տարին է որ կու գամ թուզ քաղելու, բայց չեմ գտներ: Ուստի կտրէ զայն, ինչո՞ւ անիմաստ կերպով տեղ գրաւէ”: Այդեպանը պատասխանեց. “Տէ՛ր, թող այս տարի ալ մնայ. ես իր շուրջի հողը կրկին կը փորեմ եւ պարարտացուցիչ կը դնեմ: Այս ձեւով թերեւս պտուղ տայ. ապա թէ ոչ՝ գալ տարի կտրէ զայն”»:

## «ՈՒԽԱՌԻ ՏԱՊԱՆԱԿԼ»

Կրիկիոյ Կաթողիկոսութեան

Մատեղիկան

Փոխառութեանը

ԳԱՌՆԻԿ Ա. Ք. Գ.

### ԱՂԵՏԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Շաբաթ, 18 Ապրիլին, Օսմանեան Խորհրդարանը իր օրակարգին նաեւ նիւթ էր ըրած Ատանայի ջարդը<sup>608</sup>: Աղմկալից անցած էր անիկա:

Թուրք իթթիհատական երեսփոխաններէն մին (Արիփ հսմէթ պէյ) յայտարարած էր եւ կոչ ուղղած, ըսելով. «Ատանայի մէջ պատահած դէպքերը ո՛չ մէկ բանով կարելի է նկարագրել (...) Հոն ջարդուած մարդիկը մեր հայրենակիցներն են, անոնց վնասը մեր ալ վնասն ըսել է: Զանոնք այս վիճակին մէջ ձգել՝ անխնդութիւն է, յանցաւորը անպատիծ թողուլն ալ նոյնքան անպատուաբեր է մեզ համար (...) Ժողովս այս մասին պէտք է որոշում մը քուարկէ, պէտք է քննիչ մարմին մը դրկէ անմիջապէս, որպէսզի ոճրագործները ամենածանր պատիժներու ենթարկուին»:

Նոյն առիթով՝ ձայն էր առած Գրիգոր Զօհրապ: Ան ամենաբուռն կերպով մերժած էր դէպքին պատասխանատուութիւնը հայերուն վրայ բեռցնելու զրաբրտութիւնները, եւ ցոյց տուած թէ՝ կերպոնական կառավարութեան եւ թէ՝ տեղական կառավարութեան մեղսակցութիւնը: Ան ըսած էր թէ՝ «Ճարդերու մէջ երկու կողմ կայ. մէկը որ կը յարձակի, միւսը որ յարձակումը կը կրէ»: Ապա՝ «Հայերը իբրեւ ապստամբ ցոյց տալու հակում մը կայ միշտ (...) Ատանայի ջարդը տեղական իշխանութիւնը ընել տուեր է»: Ցետոյ ապացուցած՝ որ նահանգին ջարդերը օրեր առաջ պատրաստուած բռնապետական գործ էին, եւ թէ՝ զինուորը մեծ բաժին մը ունեցած էր այդ գործին մէջ:

Թէ՛ Խորհրդարանին եւ թէ՛ կեղրոնական կառավարութեան կողմէ քննիչներ պիտի դրկուէին Ատանա նահանգ. նոյն ատեն՝ բանակէն Պատերազմական ատեան մը:

Խորհրդարանի քննիչներէն էր ջերմ իթթիհատական Յակոբ Պապիկեան, իրեն հետ էր կուսակից մը՝ եռուսուֆ Քէմալ:

Պապիկեան իր պաշտօնը կատարելէ յետոյ, կամ ալ իր ընկերակիցին հետ անհամաձայնութեան պատ-

ճառով<sup>609</sup>, դարձած էր կ. Պոլիս եւ պատրաստած տեղեկագիր մը: Ան Խորհրդարանին մէջ զայն կարդալէ օր մը առաջ՝ 20 Յուլիս 1909-ին՝ «անծանօթ պատճառով մը» յանկարծ մահացած էր:

Թերզեան քաղուածաբար տուածէ տեղեկագիրը<sup>610</sup>: Անկէ՛ դարձեալ քաղուածաբար. «Շատ բաներ տեսայ (...) բայց երբեք չեմ տեսած Ատանայի նահանգին մէջ կատարուած ջարդին եւ աւարառութեան նմանը (...) Հստ իմ կատարած քննութեան արդիւնքին, անձերու կորուստը 25 կամ 30,000 կը հասնի (...) Ոչինչ կայ որ կարենայ ապացուցանել ո՛չ իսկ ծնցնել գաղափարը ապստամբութեան մը Ատանայի հայոց կողմէ, ընդհակառակը զոհաբերուած են անոնք յետաշրջականներու խաղին...: Օսմանիէի, Համիտիէի, Տարսոնի, Տէօրթեօլի, Հածընի, եւ ուրիշ վայրերու ջարդերը, մէկ խօսքով համանամանն ու միանգամայն արդիւնքն են Ատանայի շարժումին: Միեւնոյն հրամանը ծնունդ տուած է ամենուն»: Թէպէտ Պապիկեան «յետաշրջականներ»ուն, այսինքն՝ համիտականներուն վերագրած է, սակայն տեղեկագրին սկզբնաւորութեան կատարած ակնարկութիւնը՝ թէ այս ջարդն ու աւարառութիւնը գերազանցած էին Սուլթան Համիտի ժամանակ եղածներէն՝ կը թելագրէ, որ Աղէտին պատասխանատուները միայն «յետաշրջականներ»ը չէին, այլեւ՝ իր կուսակցութեան անդամներ:

Մուշեղ եպիսկոպոս իր գրքոյին մէջ երկու անգամ անդրադարձած է Աղէտին պատասխանատուներուն: Առաջին. «...Սահմանադրական, ազատ եւ իբր թէ արդար բէժիմի մը օրով, Ատանայի նման կարեւոր նահանգի մը կուսակլութեան պաշտօնը յանձնուած էր երլտրզի պալատին էնթրիկներով եւ հայաջինջ ու երկրակործան քաղաքականութիւնովը խմորուած ձէվատ պէյի մը. նահանգին հրամանատարութիւնը յանձնուած էր երէկի երլարզի դժոխային ծրագիրներուն գործիք եւ Մարաշի 95-96-ին ջարդը կազմակերպող Ֆէրիք Մուսթաֆա Ռէմզի փաշայի, որ կարծես Ատանա կը դրկուէր Զէյթունի մէջ իր կրած պարտութեան վրէժը լուծելու, եւ Ոստիկան զօրաց հրամանատարութիւնը յանձնուած էր Ահմէտ պէյ անունով, իր պաշտօնին գիտակցութիւնը չունեցող, անուս, մոլեւանդ եւ բռնապետութեան բոլոր գարշութիւններով պականած մէկու մը: Ահա այս երրորդութիւնը, որ իր ստորադաս պաշտօնէկութիւն հետ հովանաւորած, դիւրացուցած եւ մասնակցած է նահանգի կեղունին մէջ սկսած եւ միեւնոյն պահուն ճիւղաւորուած Ատանայի մեծ ջարդին»<sup>611</sup>: Երկրորդ թէ՝ Ատանայի բոլոր հակասահմանադրական թուրք մեծամեծները պատասխանատու են, եւ թէ՝ բազմաթիւ պատասխանատուներ, ջարդ տեղի ունեցած քաղաքներուն եւ գիւղերուն մէջ<sup>612</sup>:

Օրմանեան արքեպիսկոպոս այսպէս տեսած է. «Կոտորածը զգացուեցաւ 1909 Մարտ 31-ին, կ.

Պոլսոյ շփոթութեանց օրը, եւ սկսաւ միւս առտուն Ապրիլ 1-ին, ինչ որ երկու եղելութեանց ներքին կապը կը մատնանչէ: Բացարձակապէս եւ ամբողջապէս Ապտիւլ Համիտիք բռնապետական նախաձեռնութեան պիտի վերագրուէր այդ աղէտալի կոտորածը, եթէ իր գործադիրներուն մէջ ազատական եւ ազատարար կոչուած խումբէն անձեր չգտնութէին, եւ եթէ տխուր եղելութեանց տիրագոյն հետեւանքները Ապտիւլ Համիտիք գահնընկեցութենէ ետքն ալ չշարունակէին (...) եւ այսպէս Ապտիւլ Համիտիք բռնապետութիւնը եւ Իթթիհատի ազատականութիւնը իրարու կը մօտենային, եւ տարբեր տեսակէտներէ մղուելով նոյն նպատակի վրայ կը զուգակցէին, եւ առեղծուածային կարծուած համաձայնութիւնը կ'իրականանար: Կոտորածին օրը արձակուած չէրիամի աղաղակները, մայրաքաղաքին մէջ յուզուած համիտական ծրագիրը կը յիշեցնէին. իսկ տիրող կառավարութեան կոտորածին նախապատրաստութեանց մէջ ունեցած դերը եւ հայ տարրին ազատութենէ օգտուիլը արգիւելով թուրք տարրը յառաջացնելու ծրագիրը՝ իթթիհատական մասնակցութիւնը կը պարզէր: Արդէն եթէ ոչ կրօնամոլ, գոնէ ազգամոլ ուղղութիւնն էր, որ Ապտիւլ Համիտիք ու Իթթիհատի փոխադարձաբար համամիտ, թէ որ համիմաստ յարաբերութիւններուն հիմը կը կազմէր. Ապտիւլ Համիտ իթթիհատը նենգել կը կարծէր, եւ իթթիհատ Ապտիւլ Համիտէ օգտուիլ կը դիտէր»<sup>613</sup>:

Կառավարութեան քննիչ յանձնաժողովը Աղէտին պատասխանատու կը համարէր «յետադիմականներ»ը, եւ կը յորդորէր, որ «այս կարգի դէպէկեր»ու կրկնութեան առաջքն առնելու համար՝ փոխանակ «տգէտ եւ ամէն կարգի հոսանքի աննկատօրէն ենթակայ եղող անձերը պատժելու»՝ պատժել «դրդիչներէն ու պատասխանատուներէն 3-4ը (...) յօրինակ այլոց»<sup>614</sup>:

Յանձնաժողովի տեղեկագիրներուն վրայ, Նախարարաց Խորհուրդը պիտի յանգէր սարոշման.

Ատանայի Պատերազմական ատեանին առջեւ դատիք քաշել հետեւեալ անձերը. նախկին կուսակալը՝ ձէվատ պէյ, զինուորական հրամանատարը՝ Մուսթաֆա Ռէմզի փաշա, ձէպէլ Պէրէքէթի կառավարիչը՝ Ասաֆ Էսատ պէյ, իթթտալի խմբագիրներ՝ Իհսան Ֆիքրին եւ Իսմայիլ Սաֆան, Ատանայի երեւելիներէն՝ Ապտիւլ Գատիր, եւ Պօշնագ Սալիհ:

Ինչպէս Թերզեան նշած է, այս որոշումները միայն ձեւակերպութեան համար տրուած էին եւ գրեթէ չգործադրուեցան<sup>615</sup>:

Բացայայտորէն բնաջնջական այս քաղաքականութիւնը Պատերազմական ատեանն եւս պիտի վարէր, ու անոր ալ ընթացքը եւ տուած վճրուներն ու որոշումները այն արդիւնքին տանէր, որ յու-

սախափութեան պիտի մատնէր արդարութեան ակնկալութիւնը: Ատեանին քաղաքականութիւնը «խիստ տարօրինակ եւ յուսացուածին բոլորովին հակառակը» պիտի ըլլար<sup>616</sup>: Արդ, Ատանայի քրիստոնեայ կրօնապետերուն կողմէ բողոքագիրը, որ ուղղուած էր Եպարքոսութեան կամ Նախարարապետութեան, Պատերազմական Նախարարութեան, Դատական Նախարարութեան եւ Քրիստոնեայ Պատրիարքներուն, պիտի սոսկար գաղափարէն՝ թէ ատեանին անարդարութիւնը կրնար յանգիլ եղեռնին կրկութեան<sup>617</sup>:

(Շարունակելի 41)

- Ա.ՂԲԻՒՐՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ  
608.- Ատանայի Զարդը Խորիրդարանին Մէջ, Ժկ, 20 Ապրիլ/3 Մայիս 1909, է. 2: Շարունակութիւնը՝ Երեսվոյանական ժողովի 66-րդ Նիստը, Ժկ 21 Ապրիլ/4 Մայիս 1909, է. 1:  
609.- Տեսակցութիւն Մը Պապիկեան Յակոր Էֆէնտիի Հետ, Ժկ 26 Յուլիս/9 Յուլիս 1909, է. 3:  
610.- ԹԿԱ, է. 446-454:  
611.- ՄԱՊ, է. 25:  
612.- Ն, է. 63-64:  
613.- ՕԱԳ, յօդ. 3116, սս 5426-5427:  
614.- ԹԿԱ, Օսմանեան Կառավարութեան Քննիչ Յանձնաժողովին Առաջին Տեղեկագիրը, է. 699:  
615.- Ն, Քննիչ Յանձնաժողովին Տեղեկագիրներուն Արդիւնքը, է. 716:  
616.- Ն, Պատերազմական Ատեանի Արդարութեանը Մասին Բողոքագիր, է. 422:  
617.- Ն, է. 429:

## Ս. Յակոբ Եկեղեցիոյ Անհանգութեան Առաջնահայութեան Տօնի առթիւ

Կիրակի, 17 Դեկտեմբեր 2017

### Միայն Ճաշ ՀՄԼՄ-Կայք/Հայկ Մարգարեան Մարտարաւը մէջ

Ճաշկերոյթին Տռամերը  
Աղաւովելով Համար  
Հեռացայնել Եկեղեցիոյ  
գրասենեակ՝

514-331-5445 x 202 թիւն

## ՏՕՆ Ս. Յակոբ Եկեղեցիոյ Անհանգութեան Առաջնահայութեան

Կիրակի, 17 Դեկտեմբեր 2017

Կը Պատարագէ եւ Կը Պատգամէ  
Գերօ. Տ. Բարգէս  
Արքեղիսկոպոս  
Առաջնորդ Գանձաւայի Հայոց  
Թեմիս

Յահարտ Ս. Պատարագին՝

Հոգևանգիս

մեր Բարերարաւու Հոգիոն՝  
Հրասդ, Երուանդ, Յակոբ  
Բաստրամեանաւու,  
Պոռոս Սպամեան,  
Վարդգէս եւ Աստորիս  
Սարաժեանաւու,  
Տիգրան Համեանան,  
Հայկ Մարգարեան,  
Յակոբ Գալքայեան,  
Արմեն Մաղաքեան,  
Ժրրայր Շիրիսեան եւ  
Սարգիս Քէոսէնան